


Ա Ւ Խ Օ Գ Վ


Ա Մ Ս Ա Գ Ի Ր

ԵՐԵՎԱՆ, ԲԵԼՈՎՅԱՆ, ԳՐԱԴԱՐԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՄԻԱՅՆԱԿ

ՈՒԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ՀՐԵԱՆ ՄԻԱՅՆԱԿ



ՅԵՐԱԿԱՆ ԱՐԵՎ ՅԱԿՈՎ. ԲԵԼՈՎՅԱՆ
1873



Ա Բ Ո Շ

ՈՒԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ
ԹԻՒ 2.

Ա Մ Ա Վ Կ Ի Բ

ՓԵ ՏՐՎԱՐ 28.
1873.

Ա Զ Ա Յ Ա Վ Ա Ր Ա Կ Ա Յ Ա Խ Ա Ր Ա Յ Ա Խ Ա Ր Ա Յ

Հ Ա Յ Ա Տ Ե Ս Ա Ր Ե Գ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ
Ն Ա Հ Ա Տ Ա Կ Ո Ւ Թ Ե Ա Ն Ս . Վ Ա Ր Դ Ա Ն Ա Ն Յ
Ե Կ Ֆ Ա Ռ Ա Ն Գ Ա Խ Ո Ր Ա Յ Վ Ա Ր Ժ Ա Ր Ա Կ Ա Յ Ա Յ

Խ ա շ պ է ս ա մ ե ն ն ա յ ի ո վ է ս և ե ւ ա յ ս
տ ա ր ի գ ո լ լ ո ց ա կ ա ն վ ե ց տ ա մ ե ն ե ս հ ա ր է
ց ա ր է ն ն ո ւ թ ե ն է ն վ ի ն ի լ լ + լ ա ր դ ա ն ա ն ց
ա ն մ ա հ յ ի շ ա տ ա կ ի և յ ա ռ ա ն դ ա ւ ո ր ա ց
Վ ա ր ժ ա ր ա ն ի տ ա ր ե դ ա ր ձ ի ա ռ թ ի ւ
շ բ ե ղ և վ ա յ ե լ ո ւ չ հ ա ն դ է ս կ ա տ ա ր ա ւ ե ւ
ց ա ւ վ ա ր ժ ա ր ա ն ի մ է ջ + չ ա ն դ է ս ի ն
ն ե ր ի ա յ է ի ն Ա մ ե ն . Ա ր բ ա զ ա ն Պ ա տ ր ի
ա ր ք չ ա յ ր ն և Վ ի ա բ ա ն ա կ ա ն ո ւ խ տ ի ս
Դ ե ր . չ ա ր ք և Ե ց լ ա ր ք՝ ն մ ա ն ա պ է ս
հ ա մ ա յ ն Ա ւ խ տ ա ւ ո ր ք՝ ա ր ք և կ ա ն ա յ ք ր

չ ա ր կ չ պ կ ա յ ա ս ե լ , ո ր ա յ ս պ ի ս ի
ա զ գ ա յ ի ն ս ր տ ա ռ ո ւ չ տ օ ն ա խ մ բ ո ւ ւ

թ ի ւ ն ն ե ր ն և հ ա ն դ է ս ն ե ր ն Ա զ զ ի ն յ ա ւ
ո ա ջ ա յ ի մ ո ւ թ ե ա ն խ ո ր հ ր դ ա ւ ո ր գ ր ո շ մ ւ
ն ե ր ն ե ն + ո ր ո վ ի շ ե տ ե ւ ա յ ս պ ի ս ի հ ա ն
դ է ս ն ե ր ն ա զ գ ա ս ի ր ա կ ա ն և հ ա յ ր ե ն ա
ս ի ր ա կ ա ն զ գ ա յ ո ւ մ ն ե ր ն փ ա ռ և կ ե ն
դ ա ն ի կ ը ս պ ա հ ե ն + ո ւ ս ս ի փ ա փ ա գ ե լ ի
է մ ե զ , ո ր ո չ մ ի ս ա յ ն Ա . Ա թ ո ռ ո յ ս , ա յ լ
ա մ ե ն հ ա յ ա բ ն ա կ գ ի ւ զ օ ր է լ ց և ք ա զ ա ւ
ք ա ց մ է ջ չ բ ե ղ կ ե ր ս ի ւ կ ա տ ա ր ո ւ ի
Ա . Վ ա ր դ ա ն ա ն ց ն ա հ ա տ ա կ ո ւ թ ե ա ն
ն ո ւ ի ր ա կ ա ն տ ա ր ե դ ա ր ձ ր :

Վ ա ֆ ա յ ո յ ս ե մ ք , ո ր ե թ է ա մ ե ն ձ ը շ
մ ա ր ի ս ի ս ա յ մ ա տ ա ծ է ա յ դ կ ր ո ն ա ս է ր և

հայրենասէք նահատակաց քաջու-
թեան և արտւթեան վերայ, պիտի ըդ-
գայ, թէ ի՞նչ նշանակութիւն ունի
Վարդանանց նահատակութիւնը մեր
Եկեղեցւոյ և Ազգութեան նկատմամբ.
պիտի զգայ, որ մեր այս օրուան գոյու-
թիւնը նոցա օրինակելի անձնութրու-
թեան պարտիմք. վասն զի եթէ նոքա
չը լինէին, թերեւս այսօր ո՛չ Հայա-
տանեաց Եկեղեցի և ո՛չ Հայ - Ազգ
լինէր աշխարհիս երեսին. Ուստի չեմք
կարծեր, որ այս առթիւ մեր յայտնած
փափագը, ամեն Հայու փափագ չը
լինի:

Կատարուած հանդեսին մէջ կար-
դացուեցան Հայերէն. Տաճկերէն և
Դաղղարբէն ձառեր. Հայերէն կար-
դացողներն էին Աւետիս Կարապե-
տեան Պօլսեցի և Կարապետ Տ. Յովէ
հաննէսեան թրակացի. Տաճկերէն՝
Դէորդ Տ. Յարութիւննեան Խամայէ-
լացի. իսկ Դաղղարբէն՝ Կարապետ
Թովմասեան Չանագ-Դալէցի. Եղին-
պէս կատարուեցան Հայերէն երկու
տրամախօսական արարուածներ եւ
կարդացուեցաւ. Ո. Վարդանանց նա-
հատակութեան առթիւ ուտանաւոր
մը տրամախօսական ոճով, զրո ըն-
թերցողը Աիօնի մէջ պիտի տեսնէ. Ի
վերջո հանդէսն կնքեցաւ յորդորսկան
բանիւ և օրհնութեամբ Վմեն. Որբա-
զան Պատրիարք Հօր:

Եհաւասիկ արժան կը համարիմք
կարդացուած Հայերէն մէկ ձառը Աի-
օնի մէջ հրատարակելով՝ ընթերցողաց
հաղորդել ո՛չ իբր կատարեալ գործ,
այլ ՚ի քաջութերութիւն գրող աշակեր-
տին և իւր ընկերակցաց:

ԱՄԵՆՍՊՈՏԻԿ Ս. ՀՈՅ

ԵՒ ՅԱՐԳՈՅ ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ

Երբ միանգամընդարձակ երկրա-
գնդիս վերայ բնակող աղքաց վիճա-
կը ՚ի նկատի առնումք, և ուշի ուշով
քննեմք, պիտի տեսնեմք, որ նոցա մէջ
անզգալի և գաղտնի շարժում մի կոյ.
շարժում մի՝ որով ազգեր և թագա-
ւորութիւններ իրարու կը մերձնան,
ժողովուրդներ իրենց գրացեաց հետ
ընտանութիւն կ'ընեն. Որով գիտու-
թիւնք, արուեստք և վաճառականու-
թիւնք կը ծաղկին հետզհետէ, և ազգ-
քան զաղգ անզգալապէս կը յառա-
ջադիմէ թէ բարսյական գիտութեամբ
և թէ նիւթական զօրութեամբ, եւ
ժամանակի որ և իցէ գիտուածոց մէջ
իւր նորոգ ստացած գիտութիւնն ու-
զօրութիւնը յայտնելով՝ հազիւ աջո-
ւընիս կը գոյենք և կը բանամք և ա-
հա կը հրաշանանք և կը զարմանանք
նոյն հրաշլեաց վերայ. Ասկայն ովէ
սոյն հրաշըր գործողը, ովէ սոյն շորժ-
ման պատճառը, եթէ Վերը և Վիտ-
թիւնը ըսէմ՝ չը պիտի սխալիմ, այն
միաբանական սէրը՝ որ իբրև մի սուրբ
յօդակապ զմնօրդ իւր նմանւոյն հետ
կը միացնէ այսպիսի ամրապինդ կապով
մը՝ զր և ո՛չ իսկ ժամանակի հզօր ձեռ-
քը՝ կարէ խվել այս սուրբ կապը. վա-
սըն զի սէրը երկնային է և յաւիտե-
նական. Եհա այս սէրն է, որ իսխատ
սքանչելի գործեր յառաջ կը բերէ:
Աիրով նոյն իսկ յաւիտենից անմահ
Վոտուածը յերկնից ՚ի ստորինս իջաւ.
միացաւ մարդկային բնութեան հետ,
որով երկնքի և երկրի մէջ նորոգ խա-
ղաղութիւն եւ հաշտութիւն հաս-
տատուեցաւ. Ուրեմն սէրն է միակ
ազքիւր եւ մայր ամենայն բարեաց,
եւ նոխաւ միայն կը յարատեւէ եւ

մանաւուած ընտանիք
ունաւուած անուած
այս մաս նման զի, զի առաջաւած
և զանազան բայ նման չու առաջաւած

Հաստատուն կը կենաց մարդկային ըն-
կերութիւնը կամ միաբանութիւնը .
խկ առանց սիրոյ՝ անմիաբանութիւնը
կը տիրապետէ մարդկան մէջ, որ քայ-
քայելով մարդկային ընկերութեան
հիմները կը կործանէ, որով և կը լինի
աղքիւր և ծնող ամենայն չարեաց :

Իացատրեմք խօսքերնիս .

Իշխէս որ բնութեան մէջ ամեն
բան մասունքներէ եւ տարեքներէ
բազկացած է, և սոցա անբաժան մի-
աւորութեամբն է որ աշխարհս կան-
գուն կը կենաց, և մարդ կենդանու-
թիւն կը կրէ, և եթէ ասոնցմէ մէկը
խանգարի աշխարհ տակն ու վայ
կըլսյ եւ կը կործանի, այսպէս եւս
մարդկային ընկերութիւնը եթէ իւր
ամեն մասունքներով իրարու օգտին
համար միաբան և միահավան գործէ՝
կրտէ հաստատուն կալ և յարատեւել,
և մեծամեծ բարք եւս արտադրել:
Իսկ միութիւն ըսելով՝ պարտիմք ի-
մանալ ազգի մը անհատից ազգասիրա-
բար իրարու հետ միանալը երկրին
կամ ազգին օգտին համար . վասն զի՞
աղդ մը իւր անհատից միութեամբ
կարող է իւր ունեցածն անկրուտա-
պահել, կարօտութիւն ունեցած բաւ-
ները ձեռք բերել, և հետզհետէ յա-
ռաջադիմել, առաթօւր հարկաներով
ամեն նեղութիւնը եւ դժուարու-
թիւնը : Ուրեմն՝ իւրաքանչիւր ան-
հատի էական պարտին է ազգասիրու-
թեամբ օգնել իւր եղբարց, միաբան
և միահաւան գործելով, վասն զի՞ ո՛չ
ոք չէ կարող առանձին ամեն բան ը-
նելու կարողութիւնն ունենալ, որով
չէ կարող իւր ազգին ամեն կարօտու-
թիւնները լիցնել . միայն Աստուած է
ամենակարող կարօտութիւն ունի օգ-
նութեան ընկերին . վասն զի՞ բնու-
թիւնը մարդկան զանազան ձիգեր

շնորհած է . մէկն իր հանճարով կամ
գիտութեամբն, միւսը իւր զօրու-
թեամբ, ուրիշ մը եւս իւր նիւթա-
կան կարողութեամբ իրարու մերձե-
նալով՝ կը կազմեն ամբողջ մը, և միա-
բան գործելով՝ յառաջ կը բերէն ազգ-
ոգուտ և շահաւէտ գործ մը . նման
երկասէր մէզուներու, որք իրենց թա-
գուհւցն իշխանութեան տակ միա-
բան աշխատելով և գործելով՝ իրենց
բխները մէզով կը լեցնեն : Ահա
այսպիսի միաբանութեամբ միայն կը
պահուի ազգի մը գոյութիւնը, ասով
միայն կարող է ազգ մը շարժիլ, քըն-
նել իւր անցեալը, բազդատել ներ-
կային հետ . զգալ իւր տկարութիւնը
և քայլափոխել դէպ ՚ի յառաջադի-
մութիւն : Այս միաբանութեամբ
ազգեր եւ թագաւորութիւններ օր
քան զօր կը գերազանցեն զերեարա : Ա-
հա Ամերիկայ, այն անձանօթ երկիրը,
որ չորս գար յառաջ խոր տգիտու-
թեան մէջ թաղուած էր, իւր ժողո-
վուրդը տգէտ, վայրենի և մարդակեր
անսառներու մէջ անբանօրէն թափա-
ռական կը չընէր, և լրոպացւոց ձեռ-
քով կը թուելով՝ այսօր լուսաւոր աղ-
գաց կարգին մէջ բարձր ՚ի գումի կը
պանծայ . վասն զի՞ գերազանցեց նա
շատ բանի մէջ քան զի՞ լրոպացին խիւ
Ահա այօչափ մէծ է միութեան գոր-
ծած հրաշքը :

Իսկ ընդհակառակն այն ազգը կամ
ժողովլուրդը, որոյ անդամներն իրա-
րու հետ սերտ միանալով ըն գոր-
ծեր, այլ՝ ամձնայն ոք ինքզինքը մէծ
և գլուխ կը սէպէ, և կը ջանայ իւր
գործը կամ խորհուրդը յառաջ տա-
նիլ, ոչ կը ստկամ ըսելու . այն աղ-
գի կործանումը մէրձ է . վասն զի՞ ՚ի
խանգարիլ մոտանց՝ խանգարի և բո-
լորն . ինչու որ աղդ մը իւր ամբողջ
կազմուածքով կը նմանի անուաւոր

ժամացոցի մը՝ որուն և՛թէ անխռնեւ րուն մէկը պակասի կամ խռնդորփի, այնուհեաւ չէ կարող իւր պարաւապատշաճ գործողութիւնը կատարել, այլ երբեմն կազ՚ի կազ կ'ընթանայ, և երբեմն կը գագորփի: Կամ կը նմունի մարդկացին մարմնոց մը կազմուածքին, որն որ տարեքիներէ բազկացուծ ըլլալով՝ նոցա միութեամբն է որ կենադանի կը մնայ. և ե՛թէ այս տարերը ներն իրենց սովորականէն տւելի ու ռաւեկլուն կամ նուազնեն, կը խանդարի մարդկացին կազմուածքը, և մարմնը կամ կը ակարանայ և կամ հիւանդութեամբ կը մեռնի: Այսպէս և ազգ մը կամ ժողովուրդ մը՝ որ իւր անհատից հետ միաբան չը գործեր, բնական է որ չը յառաջադիմելէ զատ՝ որ ըստ օրէ իւր ունեցած բարոյական և նիւթական զօրութիւններն նա կը կրուասնէ. ըստ որում երբ կրակի մէջէն նիւթը վերցնեմք՝ ոչ միայն հուրը չարծարծիր և չը բորբոքիր, այլ և երթալով կը կրապառի, և ՚ի վերջոց մօխիք կը գառնայ: Վհ, քանի՞ քանի ազգեր եւ թագաւորութիւններ ոսյն անմիարանութեան ակաց որկորոյն ճարակ եւ զան, Վհա այն Վակեգնեական հը զօր տերութիւնը. որ ժամանակ մը համայն ախնզերը վեր ՚ի վայր յուղէց, թագաւորութիւններ և ազգեր իւր յազմական կառաց անխռներուն կրիստոն ըրաւ, ՚ի վերջոց ինքն ալ կործաննեցաւ, և Հռովմէական պետութեան տակ նուածեցաւ. վասն զի՞ մեծին Վզէքսանդրի մահէն զինի նորալայնածաւալ պետութիւնը զանազան մասերու բաժնուեցաւ, իւր միութիւնը բակտեցաւ, զօրութիւնը ըստակեցաւ, որով անկարող եղու ինքնիքը կառավարել եւ հաստատուն դիրքի մը մէջ դնել:

Ուկայն ժողունք ընդ հանուրը, և

՚ի մասնաւորի՝ մեր ազգի վերայ գարձը նեմք այժմ մեր ակնարկը:

Հայ ազգին ալ ժամանակաւ ուրիշ ազգաց նման ունէր իւր հայրենի եր կիրը Հայաստան, իւր դիւցաղուն թագաւորները և քաջասիրա իշխանները, իւր հայակապ եւ մարդտշատ քաղաքները, այլ սակայն անմիարանութեան և երկարաւակութեան բազուկները զգեցին զայն այն ամեն բաներէն. կորսնցուց Հայն իւր թագաւորութիւնը, աւերեցաւ Հայաստան, եւ նա այժմ յերկիր օտար զուրկի ՚ի հայրենեաց կը չը լի թափառական թուղաւնք այս ամեն թշւառութիւնները, որք հետզհեաէ եկան Հայաստանի վերայ, Հայն փոխանակ զգալու իւր անցեալ և ներկայ աղէտից խական պատճառները, դեռ անտարբեր կեցած իւր դրացի ազգաց յառաջադիմութեանքայլերը կը հաշուէ, ո՛չ, այս բարի նշան մը չէ Հայու յառաջադիմութեան համար. վասն զի՞ այն ազգը որ իւր թշւառութեանց և նեղութեանց բուն պատճառները ու չի ուշալ չը քններ, եւ հասու չը լինիր, նշան է որ նա չը կամիր յառաջադիմել, վասն զի ճշմարիտ յառաջադիմութեան զգացումը կը ծնոնի մարդութիւն իւր թշւառութեանց ճանուումէն, և այն սուրբ իղձէն՝ որով կը փափազի ըւստաւորեալ ազգաց կարգին հասնվլ և զանոնիք գերազանցէլ, Ուրեմն ովլ Հայք, բանանք աչքերնիս, սթափինք խոր թմրութեան զգանքը որ մեր թշւառութեանց և տգիտութեան պատճառը անմիաբանութիւնն է, այն անմիաբանութիւնը՝ որ զինի անըստի աղէտից՝ զր հասոյց Հայոց, այսօր եւս իւր բազուկները կը տարածէ. Աւ բաւական է. Թող գագրին այսուհետեւ անմիաբանութեան և երկարաւակու-

թեան տուած սաստիկ հարուածները։ Վիմնամք սիրով և միտքանութեամք, սէր եւ միտքիւն, ահա սօբա են ճշմարիտ լուսաւորութեան և յառաջադիմութեան խորհրդաւոր կնիք, և ազգաց բարցական և նիւթեական կենացանութեան բուն պայմանները։ Վարս որն զի եթէ ազգի մը յառաջադիմութեան համար կամք հարկաւոր է, ոչ ապաքէն կամքի ուղղութիւնն ալ ծընունդ է սիրոյ և միտքիւն։ Վասնց սիրոյ և միտքիւն բնաւ գործ մը յառաջ չ'երթար։ Աիրելի ազգացիք իմ, եթէ չունիմք նիւթեական զօրութիւն, գոնէ ջանամք բարցական դիտութեան զօրութիւնը մեր մէջ արմատացնել, և սփուել մտաւոր զարգացման սերմերը, որ գերազանց է քան զառաջն։ վասն զի բարցականութիւն և գիտութիւն ազդի մը կենական տարերքն են։ Համարէ սընն Ա. Ահակ եւ Ա. Վեսրով Հայաստանի հոգեւոր մշակութեան երկու ամոլքն . վասն զի մինչդեռ Հայաստանի քաղաքական չէնքը կը քայքայէր Յունական և Պարսկական ազգեցւոթենէն, սօբա ամենայն ջանք ՚ի գործ դրին բարցական զօրութիւնը արմատացնել Հայաստանի մէջ, և յաջողեցան ալ, վասն զի կամսց և աշխատութեան դէմ ամենայն ինչ կրնկձի, և վասն զի օրինաւոր ջանքն ու իղձը ամեն դժուարութեանց շղթաները կը խորտակեն եւ գործունէութեան բաղուկները կրնան ամենայն հզօր պատուարներ կործանել։ Վերջապէս կը կրնկմ' դարձեալ, թօթափենք մեր վրայէն տգիտութեանը լուծը, գրինք եռանդով եւ յօժարութեամք սէրն և միութիւն, վասն զի զօրութիւնը միութեան մէջ է, զըր զգացին մեր նախնիք և գործադրելով աւանդեցին մեղ մեր սցու-

րեայ գյութիւնը, գյութիւն ազգութեան և գյութիւն ամենասուրբ կրօնի, մէք եւս պարտաւոր եմք նոյն սիրով եւ նոյն միութեամք գործել, պահելու զարդացնել նոյն ոչխ սուրբ աւանդը, որպէս զի հարազատ որդիները ըլլանք մեր Հարց :

Ա-Ե-Պ-Ի-Լ-Ա-Ր-Ա-Գ-Ե-Մ-Ա-Ն-Ի-
Լ-Պ-Ա-Ր-Ե-Ջ-Ի-
Ա-Յ-Ա-Ր-Ե-Ջ-Ի-
Ա-Յ-Ա-Ր-Ե-Ջ-Ի-

ԳԻՏՈՂՈՒԹԻՒՆ

Ժամանակէ մի ՚ի վեր տիսուր իրողութիւն մի կը նշանառուի վիճակաւորաց կամ որ նոյն է առաջնարդաց ընթացից մէջ։

Կը տեսնուի, որ վարդապէտ մի այս ինչ վիճակին առաջնորդ կը լնի և սակաւ ժամանակէն մի արագաթուիչ համբաւ կը տարածուի նորա մասին, որ զայն ՚ի շարա Լուսաւորչի, Ներսեսի, Վահակայ, Վեսրոպաց . . . կը դասէ, Եւ ահա լրագրուց բազմաթիւ նամակներ կը տեղան, նամակներ՝ որոց իւրաքանչիւրն նոյն նոր առաջնորդի մէն մի բարեմասնութիւնքն ՚ի հանդէս կածէ։ Վին զայն կը դրուտէ իբրև ճշմարիտ սահմանադրական, եկեղեցական և կրօնասէր, միւսն՝ որպէս քաջ և անձնագիր հովիւ, երրորդ մի որպէս ուսումնասէր, գործացակար և քաջ քարոզիչ, օրբորդ մի՝ որպէս ժողովրդասէր, արդարախոհ, իրաւունուիր, ինամոնդ որբոց և այլեաց, հինգերորդ մի՝ որպէս պաշտպան հօտին ընդդէմ արիւնը ուշտ հարատահարաց և գրիւ իւր ժողովրդեան։ Վերջապէս ինչ մի առ մի թուեմ, իր-

բեւ սոցու անիլիէպ հետեւութիւնն
բազմատորագիրազերագիրներ կը տեւ-
զան ՚ի պատրիարքարան և կը խնդրեն,
որ զայն իրենց վիճակի վերայ եպիսկո-
պոս ձեռնազգել տայ իբրեւ վար-
ձ սորութիւն նորա անթուելի և ան-
համեմատելի բարեմանութեանց և
քոջագործութեանց . յաւելով միան-
գամայն թէ եթէ իրենց խնդիրքն չը
կատարուի , ժողովրդն մեծապէս
պիտի ցաւի :

Դայց երբ այդ բազմագիմի ընտիր
յուսկութեամբք և առաքինութեամբ
զորդարեալ առաջնորդն եպիսկոպոս
լինի , կամ այն է որ այլ եւս բնաւ չը
վերադառնար իւր վիճակն և Պօլսոյ
մէջ . յափունս Վ ոսպորի , իրեն համար
հանգիստ կորոնէ , կամ այն է որ , թէ
և կը վերադառնայ , բայց գոգցես գըլ-
խովին փոփոխուած . այլ եւս նորա
համար սահմանադրութիւն , ժողո-
վուրդ , առաքինութիւն , իրաւունք
և պարտք բնաւ նշանակութիւն չ'ու-
նին , լոկ օդահնչեն բառեր են . այլ
եւս գպրոցներն նորա համար սուա-
հակութեան բցներ են , և հարստա-
հարիչներն անիրաւութեան կըտամ-
րիչներ . Եւ ահա կը տեսնուի , որ
սուզ ժամանակի մէջ այդ նորապատակ
առաջնորդն փոխանակ ժողովոդի տա-
ռապանաց սփոփանէք մատուցանելու ,
ինքն ամեն կերպով տառապանք կը լի-
նի ժողովոդին , փոխանակ ժողովոդի
հետ միանալով ներքին և արտաքին ,
բարոյական և նիւթական հարստա-
հարչաց գէմ գիմագրաւելու , ինքն
ժողովոդի գէմ կը զինի , նորա անդոր-
րութիւնն ու խաղաղութիւնն կը վըր-
դովէ , նորա մէջ խուզութեան մահա-
բեր սերմեր կը սերմանէ , նորա եղ-
բայրական և քրիստոնէական միաւ-
թիւնն կ'երկպառակէ և բազմագիմի
կուսակցութիւններ իրարու գէմ կը

յարուցանէ , որով և բազմաթիւ մէ-
մեանց ներհակ նամակներ և նոհական-
թիւններ կը համնին մի զինի միոյ թէ
՚ի Պատրիարքարուն և թէ ՚ի գրասե-
նեակս խմբագրաց . յորոց մի բանին
մինչ յերկինս կը բարձրացնեն զայն
ըստ առաջնորդն և մի քանին ես մինչ ՚ի
դժոխա կ'իջուցանեն . Վ յառ Վ զգացին
Վ արութին ոսյն եպերելի կուսակցութեց
մէջ ընդ երկար կը ծփայ , քննիչներ կը
զրկէ ճշմարտութեան վերահասու լի-
նելու համար և հուսկ ուրեմն ՚ի Կ .
Պօլսոյ կը հրաւիրէ նոյն նորապատակ ա-
ռաջնորդն , որ այլ եւս չը կամիր անտի
մեկնիլ , և եթէ ուրիշ թեմերէ իսկ ՚ի
պաշտօն առաջնորդութեան կազուի ,
իրեւ անձեռնհաս հրամեցու կը տայ ,
Պօլսոյ գատարկացջութենէն չը զրկէ
ուելու համար :

Ե հա այս է պատճառը , որ այժմ
մեծամեծ թեմերու վիճակաւորք ըստ
մէծի մասին նորընծայ և երիտասարդ
վարդապետներ են . իսկ , ընդ հակա-
ռակն , եպիսկոպոսունք Կ . Պօլսոյ մէջ
իրեւ աբեղաներ բարողջութեան
պաշտօն կը կատարեն :

Վ յառ մէք չեմք կամիր ասել
թէ վարդապետներն առաջնորդու-
թեան իրաւունք և արտօնութիւն
չ'ունին , կամ թէ միոյն եպիսկոպոսաց
կը սրաւիանի վիճակաւոր լինել . քաւ
լիցի , այլ թէ ի՞նչ է պատճառը , որ այդ
եպիսկոպոսներն մինչդեռ վարդապետ
են ամեն բանի ձեռնհաս կը լինին և
ժողովոդի սիրան գրաւելու , որով և
եպիսկոպոսական բարձր պաշտօնին
հասնելու համար , բնաւ աշխատու-
թիւն չեն խնայեր . սակայն երբ եպիս-
կոպոսանան այլ եւս առաջնորդու-
թեան անձեռնհաս կը լինին և Կ .
Պօլսէն չեն կամիր հեռանալ , և եթէ
հեռանան իսկ վաղ ընդ փոյթ կը վե-
րագրաւնան և անուղղակի պատրիար-

քութեան կը հետամովն ։ Չը գի տեմք, թէ արդեօք պատրիարքութիւն նըն վիճակի մը առաջնորդ լինելէն հեշտ է, կամ թէ նուանց ձեռնհաւ սութեան կը կարօսի ։ Այս աեղին մերիստարանոց կ'երեւի, որ նոցա իրենց վարդապետութեան միջոցին ցոյց առած փոքր ինչ գործունեութեան խակական և ներքին նախատակն ։ Վզդի և Վկեղեցւոց շնութիւնն ու ժողովոդի բարցական և մտաւորական յառաջադադինութիւնն չեւ մի միայն ժողովորդի պարզմուութիւնն շահախնդիր ոգւով պատրելով երախկառոսական բարձր կոչումն անարժանութեամբ յափառակել և գիտակցութիւն այդ նուի բական կոչումն արհամարհելի առնել ։

Ահա այս կետը մեր ազգային կը բոնական և քաղաքական ժողովոց խորին ուշադրութեան արժանի է իբրև մի ամենակարեւոր և կենական խընդիր ։

Աւախ եմք, որ կրօնական ժողովն վանօրէից խորհուրդ մի կազմած է վանեքերու վիճակներն հետազօտելու և բարւոքելու համար. բայց մեր սոյն առաջարկած խնդրոց լուծումն ու բարւոքումն աւելի շահաւետ և անհրաժեշտ է. Այս, վանօրէից վերայ հսկտանելին աւելի պէտք է եկեղեցականաց և կենդանի ժողովոդոց բարցական վիճակին և կրթութեան հսկտանիլ. վասն զի կրթութեամբ միայն կարող է մարդ անշահանէր, արդարասէր, ազգասէր և ժողովոդականէր լինել. Պէտք է եկեղեցականն ու աշխարհականն հայրական և որդիականն սիրոց ամուր և անլուծանելի կապերով իրարու հետ կապել, որով միայն հընարաւոր է Հայութիւնն, Հայաւոանեայց եկեղեցին և հայ լեզուն անմահ և անիրուստ պահպանել. Պէտք է հովուին և հօտին մէջ վիխադարձ

մէր, վատահութիւն, պատիւ, յարդ և աջակից գործունեութիւն ու աղքացնութիւն յառաջ ածել: Վերջապէս պէտք է ամրապնդել ժողովոդի յարաբերութիւնն առաջնորդի հետ, և առաջնորդի յարաբերութիւնն Վզդային Վարչութեան հետ, որ մեր Հայաստանի այց առաքելական Եկեղեցւոց սկզբանց յատկանիշն է. վասն զի մեր Եկեղեցին իւր ընդհանուր որդւոց սցն սերտ միտութիւն միայն կարողացած է դիմագրաւել յոդնաթիւ արհաւրաց ու փոմորկաց, և մինչեւ ցարդի կանգուն և անսասան մնալ ։

Մի այսպիսի խնդիր անտես առնել կը նշանակէ Հայութիւնն ըլատել, Եկեղեցւոց հման խախտել և ամեն աղետից պատճառ լինել: Ո՞ք ոյնպէս համոզւած եմք, որ եթէ վիճակաւորը աշալուրջ հսկողութիւն, խոհեմութեամբ և արթնութեան ժողովոդի միտութիւնն ու խաղաղութիւն անվրդով պահպանեն, ապահովնիչ և ազգակործան կուսակցութեց տեղի ըլատան և իրենց հօտի հետ աջակից գործունեութեամբ աշխատին, այն ժամանակ մինչեւ ցարդ գործուած սոսկալի հարըստահարութեանց և ոչ մին աեղի կունենայ. և եթէ ունենայ խկ, կարող է տեղեցն ժողովուրդն իւր առաջնորդի աջակցութեամբ, առանց երկուածգելու, խկոյն նորա գեղն ու դարմանն գտնել և Վզդային Վարչութեան վերայ ՚ի զուր ըլ ծանրանալ. մինչդեռ այժմ կը տեսնեմք, որ Վարչութիւնն փոխանակ ժողովոդի բարոյականութեամն և յառաջադիմական կենաց վերայ մոսածելու, միշտ այն պիսի գործքերով կը զգալի, որոնք մի միայն առաջնորդաց յատուկ գործքերն են:

Վերջաւորելով մեր խօսքը՝ կրկին է կրկին անգամ կրօնական և քաղաքական ժամ ժողովոց ուշադրութիւնն կը հը բաւերեմք սոյն կետին վերայ, և կը խնդրեմք անտես չ'առնել այս կենսական խնդիրն. այլ մի առ մի ցուցակագրել, թէ քանի եպիսկոպոսունք կան ազգին մէջ, ոյք ծերութեամբ անձեռընհատ են վիճակաւորութեան, ոյք արտաքսուած են վիճակաւորութեան իրենց թերութեանց համար, ոյք տակաւին վիճակներն կը խռավին առաջնորդութեան համար, և ոյք քարոզը չութիւն մի պատրուակերպ՝ կրխուան վիճակաւորութեան :

Ես ամենն անաշտապէս 'ի հաշիւ առնելով պարտաւոր է անշուշտ Վզդային Վարչութիւնն բոլոր անգործ և անսպաշտն եպիսկոպոսներն կամ վիճակաւոր կոցուցանել, և թէ ձեռըն հաս և արժանաւոր են, և կամ չ'այստանի վանօրէից մէջ զետեղել, որպէս զի պարագորդութեան, յառաջ եկած շարիքներն վերնան Վզդին մէջէն, և եկեղեցականութիւնն ազատի սոյն կը շտամբանքներէն, որոց ենթակայ է յորաժամ:

Մ. Ա. Յ.

Իշխան մը իւր միակ անձին պատասխանատուն չէ. այլ նաեւ, հպատակաց ամեն միոյն „ :

Հետեւեալ համառօտ խորհրդածութիւնը կրնայ փոքր ինչ այն ամեն անձանց ուշադրութեան արժանի համարուիլ, որոնք մեծ կամ պղափկ հոգեւոր կամ մարմնաւոր կառավարութեան մը գլուխ անցած՝ մարդկանց վը

րայ հակելու ծանր պարտաւորութիւնը իրենց վրայ ստանձնած են յԱստուծոյ:

Շատ խօսուած և շատ գրքերյարինուած է իշխանի մը պարտաւոց և իւրաւանց վրայ, ուստի հս իմ նպատակը այսպիսի ընդարձակ նիւթի մը վրայ ճառել չէ, որ շատ թերթելու կը կարօտի, և ո՛չ ալ իշխանի մը արդարասիրութեան վրայ ընդհանրապէս խօսիլ է միտք, ոյլ միտք գրաւող անհշան կարծուած բայց խիստ կարեւոր կէտ մը կը կոմիմ բացատրել, այս սինքն իշխանի մը արդարասիրութիւնը մինչեւ ո՞ր աստիճան հասնելու պէտքը ցուցանել:

Բարեացակամ և արդարասէր իշխան մը անշուշտ իւր հպատակաց, այսինքն իւրիշխանութեան տակ զըստ նուռող մարդկային խօսմբին բարօրութիւնը, յառաջադիմութիւնը և երաշնկութիւնը կը կամի քանզի արդարութեան և բարոյական հոււասարութեան պահանջն է այս: Ես կը բաղձայ, կը ձբնի, որ իր օրակ սկսի անոնց համար երջանիկ և յիշատակաց արժանի թօւական մը, որով իւր անունը անմոռաց և իւնդանի մնայ նոցաւերնդեան սրամից մէջ, նա իր կողմանէ շատ մը զսհպաւթիւններ ալ կը մէտ սոյն բացալի նպատակին հասնելու: Օրինակի համար գիշեր ցերեկ անդուն կը մնայ, կ'աշխատաի մարդու և մարմնու, մինչդեռ մարդկային փառաւութութիւնը կամ աւելի ճիշդ բանիք ինչ նասիրութիւնը կը թերթերէր զննքը ձեռքը ունեցած իշխանութեան զօրութիւնն ու պերճութիւնը իւր անձին վրայ կենդրոնացնել: Ես՝ արդարասէր իշխանը՝ ընդ հակառակն շարունակ իր ժողովրեան կենաց վրայ կը խոկայ, խօսակցութիւնն ու գործքերն ալ բաւական կը հաստատեն որ նորա միտք փափաքը իւր ստորակար-

գելոց՝ իւր եղբարց հանգիստն է : Ի՞սպանակատարելու պէս զլ կրնար ժամանել այսպիսի վեհ նպատակի մը, Պատճառու մի ասնդի տակաւին պարտք մը ալ ունի կատարելիք . այն է իր անձեն գուրս ելնել և դիտել մէջմը թէ՝ իր ժողովրդեան փայ կարդած պաշտօնեայքը կամ տեսուչքը եւս իր հոգւովը կը վարուին խեղճ հպատակաց հետ թէ անիրաւութեամբ եւ զիսդութեամբ : Ասկէց կը հետեւի թէ իշխան մը իւր բոլոր պարտքերը կատարած չըլլար, երբ միայն անձամբ զլ զկեր իւր ժողովաւրդը, ալ իւր պաշտօնէից միջոցաւ, թէպէտ և ինքը թերեւս անլուր եղած զրկանաց, թէ՝ թէրի է իւր արդարասիրութիւնը, երբ իւր անձեն գուրս ամեն ուրեք ուր որ իւր իշխանութիւնը կ'ազգէ, չը տարածեր արդարութեան գաւառ զանը, եթէգիտէ զայն . քանզի “ Իշխան մի իւր միակ անձին պատասխանատւն չէ, այլ նա եւ իւր հպատակաց հետ ամեն միօյնու : ”

Ի՞նչ կը լինէր աշխարհիս վիճակը, եթէ արդարասիրն Աստուած, որ բոլոր մարդկացին բնութեան իշխանն է, իւր կատարեալ և անթերի արդարասիրութեամբը ըստիպէր զաշխարհ, որ միմեանց հետ արդարութեամբ վարուին, սահմանելով վարձ լազին, պատիմ չը լսովին : Ո՞չ ապաքէն այս անյեղի սկզբունքն էր, զոր քարոզեց Յիսուս աշխարհի վրայ, երբ յառաջ բերաւ այն առակիր, յոր ակներեւ կը տեսնելով որ իշխանը իւր պարտապան ծառային շնորհ ընելէն զինի, կ'ստի պէ զծառայն եւս զի և նա շնորհ ընէ իւր ծառայակցին : Եթէ պարտք է իշխանին ստիպել շնորհ ընելու . որքան էւս առաւել ստիպել չի զրկելու : Կատարեալ արդարասիրութիւնը այս կէտին մէջ կը կայանայ :

Իշխանը այս կէտին գործադրութեամբ խաղաղութիւնը իւր հպատակաց մէջ կը թագաւորեցնէ ըստ իւրբաղձանաց, խաղաղութիւն, որ ամենակարեւոր է, մարդոյ թէ իւր հոգւոյն և թէ իւր մարմնոյն հանգստութեան համար, և որ աղբիւր է ամէն բարեաց, ինչպէս որ խռովութիւնը աղբիւր է բոլոր չարեաց :

Հպատակաց ապստամբութիւնը ոչ միշտ իշխանի մը բռնութեանէն կը ծագի. այլ շատ անգամ նորա անիրաւ, ագահ և ամարդի պաշտօնէից մըլի ընթացքէն, նոցա դաժան և անհամբոյր բնաւորութեանէն և վերջապէս նոցա հայհոյից, պիղծ և խոցոտիչ լեզուէն, որ սայրասուր սուրի պէս կարեվէր կը խոցէ նոյն հաւատարիմ սրբաւերը, որք իշխանին բարերարութեանց յիշխատակաւը կը բարեախեն, և որք չեն կարող սակայն մուժալ այսպիսի երկրորդական և վատ բռնաւորաց անտանելի լծոյն . բռնաւորներ, որ կրցած են միանգամ իրենց օձային խորամանկութեամբ շահել բարեսիրտ իշխանին դիւրահաւան սիրալ, Քանզի այսպիսի ապականեալ պաշտօնեայ մը միշտ իշխանութեան շահը պաշտպանելու պատրուակու կը գործէ . խեղճ իշխանը իր շահը ապահովուած տեսնելով եւս առաւել կը յարի ապահովիչ պաշտօնէին . չը մտածէր որ այսպիսի անարժան և անմարդավայիլ միջոցներով կը պաշտպանուի այն շահը որուն եթէ տեղեակ ըլլար կամ գոնէ, այսպէս լսենք, վայրիեան մը ականատես ըլլար, սոսկումով ետ պիտի քաշուէր սոյն պաշտօնէին և անոր տեսութեան անգամ չը պիտի կրնար հանգուրմել այլ եւս, և անոր սոյն վայրկենէն յաւիտեան պաշտօնէ դադարումը անհրաժեշտ պիտի սեպէր . բռնզի պիտի իմանար որ ժողովրդեան

դժգոհութիւնը հազիւ այսպիսի արւ դարադատ գործով մը կարելի է դադրեցնել. քանզի պիտի տեսնէր որ այդ մասնաւոր շահերը, զօրս նոյն անիրաւ պաշտօնէին միջոցաւ կ'ստանար, ժռ զողովրեան շահուց կը հակառակին, հետեւապէս և իր ճշմարիտ և բուն շահերը չեն կրնար ըլլալ, իրեն՝ որ այնքան ժողովրեան յառաջադիմութեն և բարօրութեան իսկապէս կը բաղձայ:

Աստուածանջին մէջ խիստ ցաւալի օրինակ մը կը կարդանիք որ պինտ մօտէն այս խնդիրը կը ջօշափէ: Հեզի՞ այն ծերունազարդ և պատկառելի քահանայն, անցուշտ կատարեալ անձմ, էր, և ժողովրեան բարիքը կը կամէր անտարակից, բաց ահա իւր այս մարդկային կատարելութեան մէջ անգամ թերութիւն մը ունեցաւ, և այս մէկ թերութեան համար սոսկալի պատժյ մը ենթակայ եղաւ: Ի՞նչ էր այս թերութիւնը. — Իրեն երկու որդւոց անիրաւ և բռնական ընթացից վրայ ներողամիտ աչօք հայիլը: Աակայն կարելի է ըսել որ Աստուած յանցանաց համեմատ չը չափեց պատուհասը: Քահանայի քանզի հեղին որ դիքը՝ իրենց գայթակղելի վարուքը ժողովրեան բարոյական կեանդրը կը պանինին, և այն սոսկալի սճիրը անուշղակի կերպով իրենց հօրը վրայ կիյնար, քանզի նոյլուսութիւն կընէր անոնց:

Ուրեմն ով իշխանք, առ ձեզ են խօսքերս, մտածեցէք վայրկեան մը թէ սոյնպիսի դատապարտելի նոյլուսութիւն մ, ալ դուք չէք ըներ ձեր երկրորդական պաշտօնէից, որոնք իրենց չար և մոլի վարուքը հազարաւորները կը գայթակղեցնեն, և ձեր ժողովրեան փափաքելի խաղաղութիւնն ու երջանկաւթիւնն կը վրդովիլն էն, ձեզմէ պիտի պահանջուի անոնց հասուցած ամեն չարեաց հաշիւը յաստուածակիցս կող

մանէ. քանզի դուք, իլլանետ ժողովրեան, « Դուք ձեր միակ անձանց պատասխանատուքը չէք. այլ նաեւ ձեր հպատակաց ամեն միցն »:

Մ. Վ. Ա.

ԶԳԵՂԵՑԿՈՒԹԵՆԷ ԳՐՈՅ ՍՐԲՈՅ

Ա. Դիբը պարզութեամբ, ուժգը նութեամբ և ճոխութեամբ գեր ՚ի վերոյ է քան զամենայն մատենագիրս Հոռվմայ և Յունաստանի: Հոմեր իսկ ոչ ժամանեաց վեհմութեան օրհնութեանցն Ոովսիսի, վերջնոյն մանաւանդ, զոր ՚ի բերան ուսանիլ սպարտէին համայն մանկունք Խորայելի: Ոչ միներբողեան յունական կամ լատինական կարաց հասանել բարձրութեան Աաղմոսաց, զոր օրինակ այն որոյ ըսկիզբն է այսպէս. « Աստուած աստուծոյ. Տէր խօսեցաւ և կոչեայ գերկիր », անդր քան զամհման երեւակայսութենարդոյ անցանէ: Ոչ Հոմեր և ոչ այլ ոք ՚ի բանաստեղծից հաւասարեցաւ Շասյեաց նկարագրովի զիմաստ Աստուծոյ. յաջ որոյ « Ձատգաւորութիւնք իրեւ հատ աւաղոյ, տիեզերը իրեւ վրան՝ կանգնեալ այսօր և բարձեալ վազիւ ոյ: Ի զի ունի մարգարէս ըզքալցրութիւն և զգգուանս տուարածականի ՚ի զուարթագին նկարագիրս իւր վասղաղութենէ, և է զի բարձրանաց մինչեւ թողաւ զամենայն ՚ի ստորեւ: Ի՞այց իցէ՞ ինչ, ՚ի հեթանոսական հնութեան բազդատելի ընդեղերականն Արեմիայ աշխարովի զաղէտըս ժողովրեան իւրոյ. կամ Աատմայ, որ ՚ի բացուաստ տեսանէր հոգւով զանկումն բարձրարերծ Աինուեի

ընդ ձեւամբք անհամար զօրաց : Ձուի իմն թէ յաշ նկարիցի բանակդ , եւ շառաց զինուց և կառաց զսելիս բայլ խիցեն . այնպէս կենդանի է նկարագրութիւնն , զի պաշարէ զերեւակայութիւն . նա յետկուաէ թաղու ՚ի բացեաց զշոմեր : Վա դու ընթեռ նուլ և զԴանիիէլ , որ յայանէր Պագտասարաց զմօտալրւտ վլէմինդրութիւնն Վատուծոյ ՚ի վերայ նորա : Խուզարկեաւ եթէ գտանիցի ինչ զօր մարթիցէ ընդ սմա առնուլ ՚ի կշիռ : Բաց յայաննէ ամենայն ինչ ՚ի Ա . Գիրս ընդ միմեանս յօդի . համայնն պահէ անդ զիւր մեղհական հանգամանս . պատմութիւն , յօդուածք օրինաց , նկարագիբք , վլէմ հասոտւածք , խորհուրդք , բարոյական ձառք , ՚ի մի բան ասել , ընդ բանաստեղծս հնութեան և ընդ մարգարէս այնշափ ինչ է տարբերութիւն , որչափ ընդ ձշմարիտ աւելինն և ընդ կեղծ : Օյ սոքա աղդեալք ՚ի ձշմարտութենէ , զերկենայինն մեղ առնեն զդալի , խոկ նոքա գուն գործեալ ՚ի վեր քան զինքեանս բարձրանալ , զմարդկային տիարութիյանձինս առնեն նշմարելի :

ՖԵՆԵԼՈՆ

ՆՈՒԻՐԱՏՈՒԻԹԻՒՆ

Տիգրանեան Ակադեմիկ Ապիսկոպոսք Պօլսց քահանայից մէկէն ձեռագիր Վւետարան մը ձեռք ձգած լինելով խնդրած էր քանիցս Ամէն . Արքազան Պատրիարք Հայուր , որ Ա . Վթուոցս թանգարանին նուիրէ . բայց նա յանձնչէր առած : Վերջապէս անցեալ ստորի Տիգրանակերտոցի Ամէն . Ամասեան մահտեսի Յովհաննէս էֆէնտին

յաջողած էր համոզել զլկոտիչ եպիսկոպոսը քովն եղած ձեռագիր Վւետարանը Ա . Վթուոցս թանգարանին նուիրելու համար : Ուստի առնելով նորա ձեռքէն մօտ օրերս ուխտաւորաց ձեռամբ Ա . Վթուու հասցուց :

Վւետարանը մագաղաթի վերայ երկաթագրով դրուած է և մեծադիր է . անինամ մնալուն պատճառաւ բաւական մաշած և մէջէն թուղթեր թափած են : Իւր մէջ մի քանի տեղ կլորի նուած թուականին նայելով՝ 1271 տարի յառաջ գրուած է . որովհետեւ Փրկչի 603 . իսկ Հայոց ծառ թուականը կը կըէ , ի՛մէ յիշեալ թուականներն տարակուսանք եւս վերցնեն , այսու ամենայիւ թէ Գրքին հնութիւնը՝ եւ թէ գիրը կը հաստատեն , որ հին դարուց գործ է :

Ուստի սպարտք կը համարիմք Ակօնի միջոցաւ շնորհակալութիւն յայտնել թէ Ամէն . Յովհաննէս էֆէնտուն և թէ Ակրտիչ Յափիսկոպոսին . որ վերջապէս հաճած է նուիրել ՚ի յիշատակ Ա . Վթուոցս թանգարանին , հետեւեալ մակագրութեամբ :

Ա . Վւետարանս , զոր խոստացայ ընծայել յիշատակ թանգարանի Առուբք Երուսաղեմի Յակովեանց սրբազնն Առաքելոց վանուց . ահաւասիկ ՚ի ձեռն Ամէն . Ամնասեան մահտեսի Յովհաննէս էֆէնտուն յղեցի մնալ ՚ի նոյն թանգարան յիշատակ յաւետենական :

1872-Յունի 12

Դիտանակներ :

Ակրտիչ Եպիսկոպոս

Տիգրանեան :

ԳՊՐԸՉ ԼԵՖՔՈՇԱ Ա. ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ
ՄԵՐՎԻ ՎՐԵՄՆԱՅ. Ա.

1872

Վ. Ա. Ր Ի Տ Ա. Թ.

	Թահովամթ			Պաղպէ		
	Դ.մ.	Փ.ր	Դ.մ.	Փ.ր	Դ.մ.	Փ.ր
Ոչ լճուտամթի նագախ, սէնէի սասլըդտան	3529		5915		3529	
Ակավիկօ տէկիրմէնին իձարէսի, պա քօնթրամթօ	13085		3440		19000	
Ակամեա վէ եօլ տէկիրմէնին իձարէսի "	15560				19000	
Կավիճի տէկիրմէնին իձարէսի	800		800		1600	
Քուքոլ 49 սաամթ սույուն "	1000				1000	
Քիլսէ պահճէսինին "	325				325	
Հաճի Աիմօն խանէնին քիրալարը	275		120		395	
Իւշ.քափուլը քուլպինտէքի տիւքեանըն քիրասը	120				120	
Տէօրթ պապ խանէլքին վաբրֆիւէլքի	132		70		202	
Ոօմագին հասըլամթը	543	30			543	30
Լակի զիմեմաթլեր պա էսամէ վէ պա թահիլ	10034		30755	20	40789	20
Ոուրբ Աակար վանքըն վէ պաշ փունարըն						
Հասըլամթընտան	5080					
" " " Տալար վէ սիւտինտէն	4247		9327		9327	
" " " Իէնզպէրլերին էսկի					9017	
տիյունամթը	3411		5606		3668	20
667.քըյէ զէյթեազը մահսուլամթը, ֆի 5 Դ	3668	20				
թահասիլամթը եքիւն	61810	10	46706	20		
Օիմեմամթը եքիւն						
Վարիտամթը եքիւն						
					108516	30

Ս Ա Ն Տ Ը Ղ Ը Ն

Պալստէ մուհարրէր սանարզն մաթլուպամթը վէ նագախիէսի

Դ.մ.	Փ.ր
69717	5

69717 5

Ճ Ե

ԵԿԵՂԵՑԻՆԻՆ ՎՀ Ա. ՄԱԿԱՐ ՎԱՆՔԸՆ
ՄԵՍԵՐԻԹԵԹՆԵ ՏԵՅՄ

1872

Մ Ե Ս Ա Ր Ի Ֆ Ա Թ

	Դ Ա Ն Ա Ն Ա Ն Ա Ն	Փ Ր	Դ Ա Ն Ա Ն Ա Ն Ա Ն	Փ Ր
Ոուրբ Եշեղեցի Խաստէմէլերինէ , վարժապետ լերէ վէ ֆաքիրլերէ վերիլէն մահյէլեր , պէր մուճիպի միւ ֆրէտալթ		13825		
Առաջնորդըն 8 այլք Խասրէսինէ վէ Առաջ- նորդարանա	6000		19825	
Ոուրբ Եշեղեցիէ , մէքլթէպէ վէ սայր լէվազի- մաթա տայր բերեբենթէ մեսարիթլէր , պէր մուճիպի միւ ֆրէտալթ			7995	20
Ղանկյէ թամիրինէ " " "			3221	
Քօնթրաթօլարա վէ իլամա " "	1309	10		
Ղմլաք վէ ասկէրիյէյէ	703			
Կավիճի տէկիրմէնին ինթիբալիյէսինէ	420			
Հուգուգը միլլու իլին Վռաջնորդըն պիլու մուա- լին իլէ Ոուրբ Աթոռա աղիմէթ ու ալ- տէթինէ	2243		4675	20
93 1/4 քըյէ սարք օղունան գէյթ եալլ ֆի 5 1/2			512	35
Ոուրբ Ոակար վանքըն արագիլերինէ տայր " " " Աղնամ բուսումաթը	1341	10		
" " " Եազըր Յովշաննէսին իւճրէթի	728	20		
Ոեսարիֆաթը եքիւն	500		2569	30
Անտորդըն մաթլուպաթը վէ նարտիսէոի			38799	25
			69717	5
			108515	30

Հ Ա Լ Ի

	Դ Ա Ն Ա Ն Ա Ն Ա Ն	Փ Ր	Դ Ա Ն Ա Ն Ա Ն Ա Ն	Փ Ր
Պալատէ մուհարրէր Օխմեմաթը եքիւն	46706	20		
Ենի վլրիլէն իսթիբրազըար , տըշարըյա վէ վանքըլարա	2348			
Ոուրբ Եշեղեցիէ միւլը ալընան 9 տիպ գէ- թին էշճարը	2000			
57 3/4 քըյէ հազրտէ օլան եաղ մահսու- լաթը ֆի 5 1/2	3155	25		
80 քըյէ տէֆա հազրտէ օլան եաղ վանքը Ոակարտան ֆի 5 1/2	440		54650	5
Ոէվճուտաթի նագախ , սանտոտա հազըր			15067	
			69717	5

ԲԱՆ

Ի ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆ Ս. ՎԱՐԴԱՆԱՆՑ

Ա.

Հայկազննեք, տեսէք՝ ՚ի դաշտն Արտազու
Ե՞նչ գոռում գոռում բնչ ձայն զենքերու .
Օաղիանց դարաստն սուր կը շողողայ
Երկինք ու երկիր կարծես կը դողայ :
Քաջաց մարմիններ յարիւն ապաժոյժ
Դիթաւալ կիյնան յազգէն խուժադուժ .
Հայոց կտրիձներ թափին տարածամ,
Ինչովէս տերեւներ կը թափին յաշնան :
Յերկինց դէպ Ա ասիս լցու կը շողողայ]
Իսկ յերկիր պարսից շանթեր կը տեղայ .
Ալ գոյժ է Հայոց սեւ օր սեւ տարի,
Օյ ահա անկան որդիք իւր արի :

Ա.

Աչ այդպէս, ոչ, Եղբայր իմ,
Օէպէտ արեամբ թանկադին,
Լցու ծագեցաւ մեր ազգին .
Խաւար Պարսից աշխարհին :
Կը տեսնեմ դու այն սուրբ արեան վտակներ ,
Կենդանութեան համար թափեն անդ քաջեր .
Ծող շահեկան լինին նորա Հայրենեաց,
Որովքուսնին իրենց նման քաջը արանց :

Պ.

Ինչու սոսկաս գոռումներէն, քաջորդի,
Փողոց ձայնք են ազգարարող մեր սրտի .
Օարթուցանել ձգնին թմրած մեր սրտեր
Որ ազգութեան կանգնիմք պաշտպան անվեհեր ,
Դիաթաւալ գետին փուռած մարմիններ
Ոյեր գոյութեան համար զոհ են անձնուեր .
Իսէր ազգին յօժարակամ այս ձենձեր
Աստուածութեան հաճոյական է նուեր :

Գ.

Դաշն Վարդան տեսէք բնչովէս սիրու առեր,
Պարսից վերայ կը յարձակի անվեհեր .
Տեսէք ահա ջարդեց աջ կողմ գնդին վատ,
Տեսէք բնչովէս վիտան մարմինք աստ և անդ :
Դուայ գոչ որպէս ամայրուպ շանթաձիգ ,
Օնամեցն ոտք փախուստ ինդրէ, բայց և չիք
Հնար փախչել, պաշարումն է խիստ սաստիկ ,
Թուլքան , լը քան այն ոխերիմ վատ ազգիք :

- Ա.** Ո՞չ կորովին ահա խորեն կը խցանսայ խայտալով,
Խոսւարասէր թշնամւոյն ոյժ, բայ խորասկէց և կօրով.
Հայ բոլորեց թշնամւոյն զօքքն իբրեւ պարիսպ անթափանց,
Կտրեց խապառ փրկութեան յցան անոնց սրտէն մարդախանձ :
- Գ.** Եղէ արին աեսէք Արտակ, ինչպէս ուլանայ իբր արծուի,
Ճանան Պարսիկներն ինչ բուռն ուժով ցանեց ցրուեց զերթ փոշի .
Արիական իւր յարձակմանց ով կրնայ դէմ զնել ովլ .
Սուրբ թերաքամ կիյնան Պարսից թոյլ ձեռքերէն դողալով :
- Մ.** Օ արմանալի Տաճատն հապա չէք աեսնէր դուք Հայորդիք,
Են շահատակն սքսնէլի Տղմուտ թափեց շատ Պարսիկ .
Հայրէնասէր սիրտ քաջերու իբրեւ պողպատ անթափանց,
Զազդեր կարծես սուր, տէգ, նիզակ արեանարրու թշնամեաց :
- Պ.** Ենդ հմայեակն իմաստութեամբ խոհական
Ծքնան բրաւ և տուաւ թափ զօրութեան .
Ետի կողմէն զարկաւ գնդին Ասսանեան,
Սուր սլաքներ թափեց գլսին անսպայման :
- Գ.** Հրաշակերտ ներսէհին չէք նայիր,
Ինչպէս շուտ իւր գնդով միրաժիր .
Ալ ջարդէ պարսից զօքքն անցարիր,
Վ իրաւորք դեռ ձգնին ՚ի նամնիր :
- Ա.** Ահա մանուկն իմ Ահան
Ահա եկաւ յշեւան,
Ոիրտն ազգասէր եռանդուն,
Ա ահան է կուրծքն աննկուն :
- Օտվան ալեաց դէմ կանգուն
Ճայռի մը պէս զիմացիուն
Փքեց ջարդեց նիզակներ
Գետին անկան սուր նետեր :
- Գ.** Արդարն Արսէն անպարտելի ախցեան
Ի սէր կրօնի և աշխարհին Արամեան
Արակ կտրած՝ ահիրաւին դէմ վառուած՝
Հրդեհի պէս տոզորեց դունդ. Ասսանեանց :
Յառաջագէմն Պարեգին յառաջացաւ աներկիւղ,
Իւր հարազատ եղայլներով եւ գունդ մի Հայ զօրքերով,
Անկաւ թէպէտ. բայց շատ Պարսիկ գիտթաւաւ տապալեց,
Ասիսանուէր զոհ համելի զանձն Անմահին նուրիրեց :
- Ա.** Այս, ինչ կ'ըսէք, ալտան Հայոց ազատ որդիք
Ա յալէս անկան դաշտի վերայ դուք կը հրձուիք .
Պարնան ծաղկունք նոցա արեան մէջ թառամին,
Կարծես կոլլան այն կտրիչներն փռուած գետին :
- Մ.** Աւար այր դաշտն հանդիսարան է մրձանաց,
Եւ մրձանակն առ ին քաջերն, ազնիւ որդիքն Հայկազանց .

Ճշմարտութիւնն էրը անարիւն ընտելացաւ աշխարհի,
Աստուածորդին Յիառւս անգամ ահա վկայ ՚ի Խաչի.

Պ. 1. Ես քաջերու արիւնն եղաւ տանջանք Պարսից վաստ ազգին,
Ուարտիրոսաց այս զոհն եղաւ Փրկիչ Հայոց աշխարհին.

Նահատակաց արեան կաթիլը վարդակարմիր ծաղկունց պէս

Օարդ ու պատկ կաթեցեցւոյ, փառք ու պարձանք եղան մեզ.

3. Քաջ վցուք օն Հայ որդիք

Ա արդանանց սիրան ընդունիմք,

Պահեմք նոցա սուրբ աւանդ.

Կրօնցն, ազգութիւնն, անազարտ :

Մ. Վ. Մարտիրոս:

ԵՐԿՈՒԻ ԽՈՍՔ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՇՏՈՆԻՑ ՈՒՂՂՈՒԱԾ

(Հարունակութիւն և վերջ, ուստի թիւ 1:)

Օ.

ՊՃՆԱՍՄԻՐ ՈՒԹԻՒՆ

Եկեղեցւոյ պաշտօնէից ՊՃՆԱՍՄԻՐ
ՈՒԹԵԽՆ չ գիտեմք ինչ մեկնութիւնն
տալու է. եթէ բուն պճնասիրութեանն
նշանակութեամք հասկանամք, չ վայ-
ելեր կրօնաւորին, քանզի ամօթ է.
իսկ ուրիշ մեկնութիւն չեմք կարող
տալ, քանզի պատրուակած պիտի լի-
նիմք: Արդ սրովշետեւ պճնասիրու-
թիւնը կրօնաւորին չ վայեր, հարկ
է ուրեմն նշանակել նորա անպատկառ
երեւոյթքը:

ՊՃՆԱՍԷՐԸ ունայնամիտ է. Ճշմա-
րիս իմաստութիւնն ու առաքինու-
թիւնը չ բնակիր ունայնամիտ զար-
դասիրին սրտին ու մողին մէջ. ուստի
յիմար է նաև որ խենէշութեամք հա-
գուիլ շքուիլ կը սիրէ:

Համոդերձը մարմնոյ ծածկութիւնա-
մարէ, ինչ հարկ կայ աւելորդ հանե-
գերձներով ըեռնաւորիլ եւ ծաղքելի
զարդերով պճնիկ՝ քանի որ պարզ հան-
գերձ մի մեր պէտքը կարող է հոգալ:

Ուրդուն Ճշմարիս գարդն է իւր
հոգւոյ կատարելութիւնքը, համեա-
տութիւնը, առաքինութիւնն ու ի-
մաստութիւնը, և սոցա կը վայելէ ըն-
ծայէլ արժանաւոր փառք և վայելուչ
պատիւ: ՊՃՆԱՍԷՐ եղողը այս ամեն
կատարելութենէ զուրկ լինելը կը
յայտնէ. քանզի չունենալով Ճշմարիս
արժանիք և իրական վայելութիւն,
կուղէ արտաքին չըեղութեամք փառք
ու պատիւ ստանալ, բայց իրեն պէս
պակասամխուներու զորմանքը միայն
կրնայ գրաւել. այլ խնասանոց առաջեւ-
ծաղը ու ծանակ կը լինի: Ո՞ւր այս ըստած-
ներէն չ կարծուի թէ գձնութիւնը
կը պաշտպանեմք և անոր բարցական
հանգամանք կը նծայեմք. ոչ, այլ մեր
խօսքը չափաւորութեան, պարզու-
թեան և համեստութեան համար է:

ՊՃՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ կանացի հանգա-
մանք մի է. կարծեմ բաւական ամօթ
է մարդու մը որ կը զիջանի կանանց

պէս պէճնելու մտադրութիւն դարձը նել . Կանանց մէջ անգամ երբ շափազանց վացելու միտք մէճնազորդեամբ որճնազորդեալ մէկը տեսնեմք , նորա վերայ բարի համարումն չեմք ունենար . անհաւմեատ , լիտի և այն կանուանեմք . այլ պէճնասէր մարդն ինչ անուանեմք , հասպա պէճնասէր կրօնաւորն ինչ անուանեմք . . . :

Ենհամեսամ ու զարդամոլ կանայք իրենց արդ ու զարդալը կուզեն զարահրապուրել , նոցա կիզերը գրգռել և մէջաց ու մոլութեան որոգայթին մէջ ձգել , որ սատանայի գործ է և ոչ մարդու , որիկէ խելացիները զզուանօք աչքերնին կը դարձնեն . իսկ անմիտները կապշն ու բերանարաց կը նային՝ առանց զգալու իրենց հոգւոյն և սրտին մէջ ընդունած վերքին ցաւը , որ քաղցիեղի պէս կը ճարակի և կը խոցուաէ մարմինն ու հոգին և կապականէ գեղեցիկ վորքն ու բնաւորութիւնը : Իսկ երիտասարդիք ալ կը պրէնին իրենց անսցնամութիւնը ցոց տալու , և թերեւս զարդամոլ կանանց համամիտ լինելին յայտնելու և աւնոնց խորհրդոց պատասխանելու համար , որով երկուքն ալ իրենց մորի դատարկութեան և սրտի ապականուելու հաւասարութիւն տուած կը լինին : Այսոյն եկեղեցւոց պաշտօնեայն ինչ վախճանի համար կը զարդարուի . Եթէ նպատակը վերցիւալները չեն , ուրեմն ինչ են . և եթէ պէճնասիրութիւնը ասանկ անսպարիւշա ու հեշտախտային խորհուրդներ կը պարունակի , ամօթ չէ եկեղեցականին որ այսպիսի անսուրբ խորհուրդներով լըաղի և այս կերպ զըշուեկի կարծիքներ հրաւիրէ իւր վերայ :

Պէճնասիրութիւնը վտանգաւոր մոլութիւններէն մին է , զօր խափանել կը պարտի եկեղեցականը և ոչ թէ իւր բացառիկով ալ քաջալերէլ : Արջափ

հարուստներ վճացուցած է պէճնասիրութիւնը և քանի աղքատներ յուսահատեցուցած է . միթէ անոնց պատասխանատու չեն եկեղեցւոց պաշտօնեալութիւնը կը ուղարկութիւնը ցոց ապար . մանաւանդ պէճնասէր կրօնաւորք , որ իրենց օրինակով թելադրիչ կը հանդիսանան :

Ավ մէշէք անշուշու , Հարք , որ Ա . Պատրիարք Հայրիկը պէճնասիրութեան գէմ քարոզ մի տաւաւ . և օրիորդ մի լսագրաց միջոցաւ պատասխանեց թէ Աւախ քու եկեղեցականներդ խրատէ և զգուշացուրու . և նոյն յօդուածին մէջ նկարագրած էր պէճնասէր կրօնաւորք իւր բոլոր խենէշ կերպարանօքն ու կտի շարժմամբը . ըստ պատկառեցաք զարդամութէր Հարք : Եթէ այսպիսի սիանարդութիւններէ ամօթ չէք կրեր , կը նշանակէ թէ գուք ձեր պատիւր կորուսած էք . վասն զի ինչպէս ըսած է իւմաստունին մէկը թէ , “ Ովոր պատիւր կորսնցնելէ կը վախնայ , այնպիսին իւր անձը անկարգութիւններէ կը զսպէ և անպատութենէ կը զգուշանայ , իսկ անդամ մի զայն կորսնցնողը կը համարձակի առանց ամօթոյ ամեն չարիք գործելու ու : Նոյն օրիորդը թէ որ զարդամութէր է , այդպէս ընելով թէ պէտ իւր անուղղացութիւնը յայտնեց , սակայն դուք չէք խղճէր , որ պատճառ տուիք նորա այդ համարձակութեան . և ըստ համոզուեցաք տակաւին որ ձեր օրինակով զեղծման առաջնորդած էք մոլովուրդը և պատասխանատու էք նուցա չարեաց , մեղաց և մոլութեանց : Երբ Յիսուս Քրիստոս վայ կը կարդար կեղծաւոր Փարիսեցիներուն նուցա պէճնասիրութեան համար , երբ կը նախատէր ու վար կը զարնէր նոցա փառաւոր ու երեւելի հանդերձներով շընելու բաղձանքը , միթէ մեղ համար բացառութիւնն ըրան . “ Հանդերձի

համար մի հոգայք, և երկու հանդերձ
մի ունենաք », արդելական պատուեր-
ներն ինչպէս ամեն մարդու համար,
միթէ նցյնպէս, և առաւելես մեզ հա-
մար ալ չէ :

Ուշը է Հարք իմ և եղբարք, ափ
սոս է այն հոգն ու մտածմոնքը զօր
կը վասնեմք ցեցերու կուր լինելիք հան-
դերձներն ստանալու, պահպանելու և
մանաւանդ անոնցմով դարդարուելու
համար : Այդ հսկողութիւնն ու մտա-
տանջութիւնը եթէ ոմանց բարուց
ուղղութեան և հոգւոյ փրկութեան
վերայ ըրած լինելիք ո՞ւշափ արդիւնա-
ւոր և միսիթարական էր թէ մեզ եւ
թէ այլոց համար :

ՊՃնասիրութեան ետեւէ մոլոր-
եալ եկեղեցականը իրաւունք կուտայ
այլոց կարծել, որ փառամոլ, խարե-
բայ, շոայլ, ցանկասէր և վավաշոտէ .
Քանզի ինչպէս կանկ կըսէ . « Արդար-
ուու լիրօնաւորը գեւերու հիւ ըընկալէն,
ուստի և իւր խորհուրդներն ու գործ-
քերն ալ դիւային են, որ չեն վայելեր
կրօնի սրբութեան : Աւրեմն մեծն Վ-
շէքսանդրի ըսածին պէս պէտք է կամ
անուննիս փոխենք կամ գործերնիս .
Քանզի Վասուած սուրբ է և կը կամի
որ մեք ալ սուրբ լինիմք . « Քանզի կո-
չեաց զմեզ Վասուած ՚ի սրբութիւն և
ոչ ՚ի պղծութիւն » :

Որպէս զի ըստախալուիմք աւելի ան-
պարկեշտ իրողութիւններ յայտնել այս
մասին այսչափ հերկիք սեպելով անց-
նիմք օրինավանցութեան վերայ ալ
բիչ մը խօսիլ և վերջացնել :

ՕՐԻՆԱՑ ԱՐԴԱՄԱՐԴՈՒԹԻՒՆ

Յայտնի է որ օրէնք մը կը հաստա-
տուի անկարգութիւնները կարգաւո-
րելու և թիւրութիւններն ուղղելու
համար : Առ հասարակի օրէնքն այն տե-
ղերն զգալի կը լինի, ուր անկարգու-
թիւնք կը յաճախեն : (Օրէնք եղած
տեղը նորա տրամադրութեանց դէմ
տեղի ունեցած շարժումներ՝ եթէ օ-
րէնք գրուելէ յառաջ լոկ թերութիւն
կը համարուեն, օրէնքը սահմանուե-
լին վերջը այն ամեն զանցառութիւնք
և ընդդիմութիւնք կը լինին յանցանք,
մեղք և ոճիր : Կնչպէս առիթ ունե-
ցանք շատ տեղ ցոյց տալ՝ թէ օրէնք
չեղած տեղը հաստատուն բարութիւն
չը լինիր, նոյնը վերստին կը կրինեմք :
Քանզի ուր որ օրէնքը չի լինիք, այն
տեղէն կարգաւորութիւն յուսան ան-
մտութիւնէ, և ուր կարգ և կանսն
չըկայ, այն տեղ ուղղութիւն չը լինիր,
խակ ուղղութիւն չեղած տեղն անհնա-
րին է որ բարի բան մի հաստատու-
տութիւն գտնէ :

Աթէ օրէնքը չէ իշխալը, ուրե-
մին կիրքն է . և հնազանդութիւն-
ները կիրքերու նուիրուած են . ոչ
և ինչ աղեստալի կը լինի այն տեղին
վիճակը, ուր մարդկային յեղեղսուկ
և անսանձ կիրքերը կը տիրեն : Կնդա-
նօր ամեն բան շվաթութեան մէջ կը
լինի . ամեն մարդ իւր միաքը իւր գոր-
ծը լաւ կը համարի, անդ մոլութիւնք
և մոլորութիւնք անսանձ կը յառաջա-
նան . անդթութիւնք և զականք սուր
կը շաղացնեն, ստութիւնն ու խարդա-
խութիւնը, կեղծաւորութիւնն ու նեն-
գութիւնը օձի պէս կը սողան և ան-
մեղաց սիրտն ու հոգին կը թունաւո-
րէն : Վախանձը՝ ատելութեան, ա-
նարգանաց և ոխակարութեան կամ

վրէմինդրութեան դաշնակլց լինելով
խսւարի մէջ թակարթներ կը լարէ ,
և բաղմիցս կը յաջողի արդարութիւնն
ու անմեղութիւնը թակարթել , յա-
ռաջադիմութիւնը , լուսաւորութիւ-
նը , ազդային օդուանն ու բարիքը այն
տեղ , այն խսւար ծուղմին մէջ կաշ-
կանդել , եթէ ոչ կորուսանելու՝ գէժ
առ ժամանակ մի արդիկելով նոցա ար-
դեանցը խափանարար լինելու համար :
Վասն զի արդարութեան վերայ հիմ
նուած շրջահայեաց և անաշառ օրէնք
քը չէ որ կիշխէ , այլ շահախնդրու-
թեան ջախջախ եղեգան կոթնած ,
անձնասէր կամապաշտութեան կոպ-
տութեամբ զինուած , հաղար նկա-
տումներով բիւր երկիւղներով և կառ
կածներով շրջապատեալ կիրքն ու կամ
քըն է անդ իշխան և կառավար , որ
հրամաններ կընէ . եթէ հասարակաց
վեսասակար ալ լինին , սակայն ինքը
կը պնդէ և գործադրութիւնը կը պա-
հանջէ , եթէ իրեն վեսասակար լինին ու-
րիշ պատճառներով ետ կառնէ . շնե-
լու տեղ կեղծանէ , կանդնելու տեղ
կը քանդէ . և այսպէս թէ ինքն և թէ
ժողովուրդը կատաղի փոթորիկներով
յուղուած ծովուն ալեաց մէջ աստան-
դական տատանող նաւուն կը նմանի ,
որ ոչ կարող է հանգիստ լինիլ , և ոչ
գէպ ՚ի իւր նպատակը դիմէլ , այլ շա-
րունակ իւր կորստեան վասնգին ըս-
պասելով կը ծփայ և կը հեծէ : Վայ
ուրեմն այն խեղճ ժողովրդեան , որ
առանց բարեկարգ օրէնքի կառաջնոր-
դուի , բայց և առաւել վայ այն ա-
ռաջնորդին որ ժողովրդեան լաւութե
համար սահմանուած օրէնքը կարհա-
մարհէ : Եթէ օրէնք հաստատողը օրէ-
նութիւն պիտի ատանայ . ուրեմն ա-
նէծք անոր , որ օրէնքը կարհամարհէ
և կեղծանէ :

Հարկ չի կայ կարծեմ եկեղեցւոյ

ովաշտօնէից օրինազանց կամօրինաց ար-
համարհող լինելը հաստատելուկամ-
ժխտելու : Վասն զի մինչ ցարդ մեր
խօսածներէն կը հասկցուի , որ նոքա
իրբեւ օրինաց աւանդապահներն ըլ-
լալով հանդերձ իրենց ազօրինի գործ-
քերովը օրէնքներն արհամարհած և
օրինազանց գանուած են , որով այսչափ
չառիք հասուցած են ազգին և իրենց
գլուխն :

Որչափ ցաւալի է տեմնել , Եկեղե-
ցւոյ պաշտօնեայն , Վաստուծոյ հօտին
առաջնորդը որ օրէնք կարհամարհէ ,
մինչդեռ իրմէն օրէնք կը պահանջուի .
բայց ինչ կը լինի իւր արհամարհանաց
հետեւութիւնը , լսենք Տիրոջ : “ Յա-
հանային շրմունքը պէտք է գիտու-
թիւն պահպանէ և անոր բերնէն օ-
րէնք պիտի խնդրուի . ինչու որ ամե-
նակալ տիրոջ հրեշտակն է , իսկ դուք
ձամբէ գուրս ելաք եւ շատերը
օրէնքին նկատմամբ գայթակղեցուցիք
. . . իս ՚ալ զձեղ բոլոր ազգաց մէջ
արհամարհած և երեսէ ձգուած թո-
ղելով՝ անարդեցի . պատճառ որ իմ
ձանապարհս չը պահեցիք , այլ օրէնքը
կը ծռէիք և ակնառութիւն կընէիք ” :
Վաստուած ամենաբարին ինքն գոլովծայ-
րագոյն բարի , կուզէ որ իւր բանակսն
արարածներն ալբարութիւն և կարգա-
ւորութեամբ անցնեն սոյն կենցաղա-
կան յաւիսենիս շրջանը և անվախճան
յաւիսենին մէջ արժանաւորութեամբ
մօնել պատրաստուին , ապա թէ ոչ
ինչպէս անբան ու անզգայ արարածոց
վերայ օրէնք մի կիշխէ և այն օրէնքէն
գուրս ենողը անշուշտ իւր երջանկա-
թիւնէն , հանգստութենէն և մինչեւ իսկ
կեանքէն ալ կը զըկուի , նոյնպէս եւ
բանակսն էակին , մարդուն համար ալ
բայց ՚ի բնականէն բանական օրէնքներ
ալ տրուած է . որոց ներհակովնեւ զօրս
արհամարհողն ալիւր ներհակը պիտի

տոյ նորէն ետ դարձաւ , իւր ճարպիկ ճարտարութեամբը նորէն պաշտօններու անցաւ , ՚ի վերջոյ յանդուդն անհալազնդութեամբ և օրինազանցութեամբ եկեղեցական քարձրագոյն առախճանի ձիտել յանդգնեցաւ ինքն ընտիր և ինքնակոչ . . . լինելով . ամեն ցածութիւն և անարդութիւն կրեց և սոյօր լքեալ երեսէ ձգուած կը կենայ վանիքի մի խորշը : Վրդ սյս անձը եթէ առաջն փոքր հարուածներէն խրատուէր , փորձառու լինէր և կեանքը կարգադրելով իւր կոչման արժանանար , անշուշտ մեծամեծ պատու սպիտի համնէր և եկեղեցւոյ մեծ ծառայութիւններ պիտի ընէր . քանզի բոյլը բնական պիտանի ձիրքերով զարդարուած է , բայց ՚ի ստացական կը թութիւնէ : Վյապէս նաեւ շատերը պատժուած են և կը պատժուին . Շայց երանի թէ այս հարուածները միայն մեր վերայ գային , և մեր օրինակով զեղանաղ օրինազանց ժողովուրդը ազատ մնար օրինաց արդար հատուց մունքէն : Վյլ յաւիտնական օրէնքը անաշառ է , իւր արդարութիւնը ամենուն համար է . նա կը պատուհանէ զամենքն ալ առանց խորութեան . բայց այն ամենուն պատասխանատուն մենք պիտի լինիմք . Վնօրէնը իւր անօրէնութեան մէջ պիտի մռանի , բայց նորա արիւնը քու ձեռքէդ պիտի սպահանջուի ո :

Վեզմէ ոմանք Վատուծոյ , ատեանէն փոխանակ զՎատուած և նորա օրէնքները քարոզելու . շատ անդամ , գուցէ յանդէտս կամ դիտամամբ , անուղղակի իրէնք զերենք կը քարոզեն , շատ անդամ օրէնքներ կ'եղձեն եւ խեղճ ժողովութեան ստութիւն ու գործութիւն ընելու թելադրիչ խօսքեր կը խօսին , որ ոչ Վատուծոյ օրէնքէն է և ոչ ուրիշ հաստատուն հիմ մի ունին ,

այլ լոկի իրենց մողորութենէն յառաջաւ կամահաճ հնարքներ և անխուհիմ գիւտեր , զորս իբր իրենց՝ հանաճարոյն հրաշալիք կը ներկայացնեն հրապարակ առանց զգալու և տեմնելու թէ ինչ վաս ներգործութիւն կը նէ ժողովութեան սրտին և որչափ կը խանդարէ նոցա բարցական կհնաց ուղղութիւնը : Վրդարեւ պէտք է խօսիլ , եկեղեցւոյ բէմէն ՚ի լուր ժողովութեան կամ առ տնին յունկանէ պէտք է քարոզել , բայց միշտ ճշմարտութիւն և բարցական ուղղութեան պատկառ կալով և ոչ թէ ճարտարութիւն ծախելու համար սփեխցիկէս բերնին եկածը դուրս տարով . որք և Վատուծոյ Հոգին ալ կը թշնամնեն երբ անմըտաբար կը սեն թէ « Առուրբ Հոգին կը տայ մեզ և մեք ալ ձեզ » . բայց Վատուծոյ հոգւավ խօսողը Վատուծոյ խօսքը կը խօսի . Առուրբ Հոգին՝ ճըշմարտութեան հոգի է . և ստութեան հետ մասնակցութիւն չունի . . . :

Վյու պէտք է խօսիլ ճշմարտութիւնն , ըսմէք , բայց պէտք չէ կարծենք որ լոկի խօսելով ազատած կը լինիմք պարտքէ . ոչ : Քանզի մեզ լսողը եթէ մեր խօսքը մեր գործքերով ապացուցուած չը տեսնէ , նորա ճըշմարտութեան վերայ կասկածելով չուղղուիր , որով և մեք Վատուծոյ խօսքին ազգեցութիւնը ժողովութեան համար տկարցուցած և կարած կը լինիմք և կը մերմեմք ու կը հեռացնեմք մեր վըրայէն Վատուծոյ թագաւորութիւնը . ուստի և արժանի եմք արհամարհանաց :

ՎԿ Հարբ իմ , մանաւանդ գուը որ բարձր ասախճաններու մէջ կը նուելով իրաւունք ունեցած էք միւս կարգաց ընտրութեան , ձեռնադրութեան և նոցա վարուց վերայ , դժուկացէք , որ մի գուցէ ձեր խօսքովն եւ

գործքալը առիթ տուած լինիք նոցա
մզլութեանց . մանաւանդ խիստ մեծ
զգուշութեան կարօտէ ձեր այն ամեւ
նավուանգաւոր ընթացքը որ մէկուն
պատժածը և արտաքսածը միւսնիդ աւ
ռանց քննութեան կը յարգէք , կը մէր
ծարէք և փափուկ պաշտօններ կը յանձ
նէք և վերջը վիշտ կը կրէք թէ դուք
և թէ ժողովսւրբէք : || Եկերնիդ կար
գէ կը լուծէք , միւսնիդ կարգ կուտաք .
իսկ յանցաւորը կարծես իւր վասու-
թիւնին ապացուցանելու և կարգէն
լուծաղին արդարութիւնը հաստատե-
լու համար կերթայ նորէն անլուր չա-
րիքներ գործելէ զինի կրօնափոխութիւն
անարդութիւնն ալ յանձն առնելու
չափ կը ցածանայ յանարդութիւն և
՚ի նախատինս իւր պաշտպանին , ՚ի
վիսա և ՚ի գայթակղութիւն աղգին :
|| Հա այս կերպիւ յանցաւոր պաշտ-
ոնեայք անսանձ ազատութիւն գտած
են . և ոչ միայն չեն ուղղուիր , այլ և
իրենց բրած ապիրատութիւնները քա-
ջալերուած տեսնելով ալ աւելի կը չա-
րանան , որոց պատճառը դուք և ձեր
իրարու հետ ունեցած հակառակու-
թիւնն է . որով ժողովսւրդը կը հա-
րսատահարի և կը թշուառանայ : || Աւ-
րին Վատուծոյ Հարք , պաշտօնեայք
եկեղեցւոյ , այս պատկառելի անունը
ամօթ ժողովագութէ ձեզ , || Վատուծոյ օ-
րինքներուն խոնարհութիւն հնազանէ
գեցէք և ձեր այդ անձնական հակա-
ռակութիւններէն մէկդի կեցիք , ափ-
սոս է ժողովութեան . դուք այդ իշխա-
նութեանց և այդ գահերուն վերայ
միշտ չէք մնար , բայց ժողովսւրդը միշտ
կայ , և ձեր ժողոված վատութիւնն ու-
լաւութիւնն ալ միշտ պիտի մնայ : || Կը
խնդրեմ ամենայն ակնածութեամբ որ
առանց գժտմնելու և վշտանալու ըն-
թեռնուք , Հարք իմ , ձեր մէկ խո-
նարհ պաշտօնակցին սցն տկար խօս-

քերը՝ ոչ թէ գատելու համար , այլ
օդտելու նպատակաւ ընդունիք զայն :
|| զաշենիք զսուրբ Հոգին Վատուած , որ
մեր ամենուն սրտին վրայ ներգործե-
լով տպաւորէ իւր կամքն ու հաճոյքը
որպէս զի հետեւելով անոր՝ ազատ լի-
նիք ամեն տեսակ գերութիւններէ ,
յորս կաշկանգուած եմք այսօր գրեթէ
ամենքնիս ալ :

|| այց եթէ պատահի որ իմ սիրելի
պաշտօնակցքս այնչափ առաքինացած
լինին որ ազատ համարին զիրենք ա-
մեն տեսակ թերութիւնէ և ծանր գայ
իրենց իմիօքերս , այն ատեն ամեն պա-
կասութիւն իմ վրայ կառնում և այս
ամենը ինձ և իմ ուղղութեան հա-
մար միայն ըսած կը լինիմ , սրտանց
ուրախ լինելով իմ պաշտօնակցաց
խմաստութեան , ժրութեան , առա-
տաձեռնութեան խաղաղափրութե ,
խոնարհութեան , պարկեշտութեան ,
ուղախոհութեան և օրինապահութեան
վերայ :

|| Եր սցն երկու խօսքը լրացնելէ
վերջը կուզեմք կարձ ՚ի կարձոյ պա-
տասխանել մեր այն աղիւ հարց , եղ-
բարց , և բարեկամաց , որք թէ ուղ-
ղակի և թէ անուղղակի քանի մը դի-
տողութիւն ընել հաճեցան :

- 1) | Խսեն թէ « ՚սածները լաւ-
են և ճշմարիտ , բայց հարկ չէր եկե-
ղեցականի մի խօսիլ եկեղեցականաց
վերայ . - || Ենք ալ կը լաւմք . || յն որ
լաւ է և ճշմարիտ , ուրիէ կը խօսուի
թող խօսուի , ընդունելութեան ար-
ժանի է և ոչ դիտողութեան . իսկ ե-
թէ ձեզ ծանր կուգայ ձեր պաշտօնակ-
ցին անկեղծութիւնը , ահա ես կը լա-
ռեմ , և դուք պատրաստ եղիք || բե-
ւելեան Վամից մէջ կարդալ և լսել .
քանզի նա մօտերս սկսած է անկրօն
կրօնաւորներ վերնագրով յօդուած մի
հրատարակել , ուր կարծեմ խիստ ոլք

գեղ պետի տեսնէք ձեր պատկերը . և
ահա գրողն աշխարհական է և առա-
ւել ամօթ կը բերէ ձեզ , բայց

- 2) Կլսեն թէ , առանց բացա-
ռութեան բոլոր եկեղեցականները մէկ
ջոովլուացեր են . կը պատասխանեմք .
Ո՞ք խօսած եմք տոքէտ , անդործ , ա-
գահ , խռովարար , հարարու , պէճնող
և օրինազանց եկեղեցականին վերայ .
այս պատկասութիւններէն չունեցողը ,
եթէ կայ՝ թող մեր ակնածական յար-
դանքն ընդունի . և թող գիտնայ որ
մեր խօսքերն իրեն համար չեն :

- 3) Հատերը կըսեն թէ , « Այս
ի՞նչ երկու խօսք էր , որ ոչ լրացաւ և
ոչ լրանալիք ունի . Այս ալ կաւետեմ
անսոյ , թէ ահա լրացաւ , սակայն
գեռ երկու խօսք ալ չեղաւ : Քանզի
նկատելով եկեղեցւոց պաշտօնէից զեղ-
ծեալ վիճակը , տեսնելով նոցա բուն
կոչման ներհակ բռնած ընթանցքնին
և առ հասարակ սփռած գայթակղու-
թիւննին , և քննելով սոցա շարժա-
ռիթները , այն ատեն մեր խօսածը
իէս խօսք ալ եղած ըլլնիր տակտուին .
և եթէ այսպէս երթայ , գեռ եւս շատ
ու շատ պիտի խօսուի : Այլ մէք ոյս
չափը հերիք սեպելով կը բռեմիք , յիշելով
այս տեղմեր բազմերախոտ Հօր Ա. Վրի-
գոր լուսաւորչի սա հետեւեալ պա-
տուական խօսքը . « Ըստրհալից մուսց
և հաւատացերոց սակաւ բանք իրա-
տուց բաւական են առ ՚ի ուղղութի ,
իսկ անհաւատից և աննորհաց՝ և յո-
լով բանք իրատուց ոչ ի՞նչ օգուտ գոր-
ծեն , որոց խաւարեալ են միաք իւր-
եանց , և օտարացեալ են ՚ի չսորհաց
անտի Աստուծոյ » : Յաճախապու .

Ո՞մբէ Ա . Ո՞միութան :

ՃԵՌՄԱՆԻՎՐԱԿԱՆԵՐ

Փետրվար 4 ին փաքրիկ Յօյն տղոյ
մի փողոցը խաղցած ատեն նոյն տեղ
գտնուած հորին տախտակէ խուփին
վոսյ կայնելով խուփը կը սահի և տը-
ղան հորին մէջ կանկանի . ընկերքը
խաղի զատաղած լինելով չեն տեսներ ,
և յետոյ երբ զայն բնտուելով չեն գըտ-
ներ , կը ցրուին : Երեկոյին տղուն գըտ-
բաղդ ընտանիքը տեսնելով որ տղան
տուն չե դառնար , շատ խուզարկու-
թիւններ կ'ընեն , բայց անօգուտ . ՚ի
մեջ ջնհորցն բերանը բայց լինելին
կասկածելով մարդ իջեցուցին , որ ման-
կան անշունչ գիակը դուքս հանեց : յա-
դէպքը խրատ թող լինի ծնողաց , որ
իրենց զաւակները փողոց երթալ եւ
խաղուչի թաղուն , ուր բայց ՚ի բա-
րչական բիւր վուան գներէ , այսպէս
բնական վատանգներ ալ պակաս չեն :

- 10 . Յօյն Եպիսկոպոս մի Ուու-
սաց վակեքը պատած ատեն յանկարծա-
կի իշնալով կը մեռնի :

- 12 . Ուաքոնիայի Դուքսը Յոսէ-
պէ հասաւ , ուր լսա արժանեցին
ընդունուեցաւ և հետեւեալ օրը կէս
օրէն յետոյ քաղաքս հասաւ , զոր դի-
մուորելու գացին տեղւոցս Վսեմ Լա-
ռավորիք ձիաւոր և հետեւակ զօրօք
և նոււագարաններով . և Գերմանիոյ
Հիւստատսն : ՚Քաղաք մանելու ատեն
թնթանօթներ արձակելով ողջունեցին :
Եպին բարձրութիւնը իւր այցելու-
թիւնները կատարելով , նոյն չքեղ
հանդիսիւ ամսոյս 18ին քաղաքէս մէկ-
նեցաւ :

- Յօյն միաբանութիւնը տեղացի մի
քանի աղքատ ընտանեաց հաց տալը
դադրեցուց : ՚Եղընալիք Պատրիարքին
պատճառաւ միաբանութեան և տե-
ղացի ժողովդոց մէջ եղած անհամա-
ձայնութիւնը տակտուին կը շարունա-

կուի . Յօյներն Առւրբ Յարտթեամ
արտաքին գաւթին մէջ սուրբ Յա-
կալք անունով եկեղեցի մի և փաքք մա-
տուռ . մի ունին , որոց հսկողութիւնը
տեղացւոց կը պատկանի և նոցա մաս-
նաւոր ազօթատէ դիբն են . Առվորու-
թիւն կայ որ բուն բարեկենգանի շա-
բաթ օրը իրենց Պատրիարքը այն եկե-
ղեցւոյն մէջ կը պատարագէ . ուստի
16 ին ուրբաթ օրը լուր կը դիմէն բա-
հանացին որ բանալին բերէ՝ պէտք ե-
ղած պատրաստութիւնները տեսնելու
համար , բայց քահանայն քը հնազան-
գիր : Յօյն եկեղեցւն Յաւաց վանքէն
ալ դուռ մի ունենալով միաբանու-
թիւնը անկէ կը մտնէ , միւս դրան
փականքն կը խորտակէ , տեղն ուրիշ կը
դամէ . տեղացիք զայս իմանալով կա-
ռավարութեան դիմէցին , և իրենց
քով եղած բանալիներն նմա յանձնե-
ցին . փառավորութիւնն ալ իրենց
խնդրոյն առանց կարեւորութիւն տու-
լու՝ բանալիները պատրիարքին զրկեց :
Հետեւեալ օյն բայտ սովորութեան
Ա. պատրիարքը հանդիմաւոր պատա-
րագ մատոյց :

16. - | ատինք Ա. Օննդեան այ-
րին բոլոր որմերուն վերաց գաղաւագո-
զի իրենց կողմէն վարագործներ կախե-
ցին . մինչդեռ արդէն Տէրութեան
կողմէն պատրաստուածը կախելու ընդ-
դիմացած և արգելած էին : | ատինաց
այն ասլօրինի և ընդդէմ ազգաց իրա-
ւանց բռնած ընթացքին դէմ մեր և
Յունաց Ա. Պատրիարքունք բոլորե-
ցին առ Կառավարին քաղաքիս . նո-
րին վեմութիւնն ալ Դաղղիոյ Հիւ-
պատոսին խոստման վաստհելով խօսք
տուաւ հետեւեալ օրը մինչեւ ժամը
ութին վար առնուլ , և խռովութիւն
չի պատահելու համար պահապան
զրք զրկեց այն տեղ : Բայց Հիւպա-
տոսը Օննունդ երթալով և լատին կը ե-

րականաց կողմէն սաստիկընդդիմութի՛
գտնելով ետ կեցու և անձեռնհասու-
թիւն խոստավանեցաւ : Երբ որոշեալ
ժամուն առանց գործադրուե մնաց , Ա.
պատրիարքունք վերսախն բոլորեցին ,
և պատասխան առին թէ Բարձրագոյն
Դուռըն հեռագրած է եւ պատաս-
խանի կրսպատէ : | յն օրէն Ա. Ա. յ-
րին մէջ պաշտամունքը գագարած էր
և բաց ՚ի լուսաբարներէն ուրիշ մարդ-
չը մաներ , երեք օրէն վերջը տեսնե-
լով որ գործը կերպարի , հրաման եղաւ
որ շարունակեն ամէն ազգ ըստ սովո-
րութեան պատարագէլ : | ատինք լո-
կրսան այն օրէն , բայց մէք և Յօյնք
պատասխանած լինելով որ մինչեւ այս
գործը չը լրանայ չի պիտի պատարա-
գեմք , ուստի մինչ ցարդ գագարած
եմք , և այսօր Փետր . 26 , տակաւին
վորագոյներն վար առնուած չեն :

23 ին . - | Ա. Օննէն հեռագրոյն
պատասխանն եկած է որ անպատճառ
մինչեւ 24 ժամ պէտք է վարագոյները
վերնան : | Ա. Կառավարիչը Հիւպա-
տոսին լուր զրկեց Ի. գրան հրամանը
ծանուցանելով , և միանդամայն ազ-
դարարութիւն ըրաւ , որ վերցնեն ,
եթէ ոչ ինքն ստիպուած է Տէրու-
թեան հրամանը ՚ի գործ դնել . պայ-
մաննեալ ժամն անցաւ , սակայն դեռ
չի գործադրեցաւ . մէք օրինաւորու-
թիւնն յարգելով խահեմութեամբ
կրսպատեմք այս գործոյն խաղաղու-
թեամբ վերջանալուն :



ՅԱՆԿ

ՓԵՏԻՎՈՐ

Հանդէս տարեգարձի նահատակութեան Ա. Վար-	
դանանց և յառանդառաց վարժարանի Սուբբ.	
Աթոռոց և ճառ.	25
Դիտողութիւն.	29
Էլսան մը իւր միակ անձին պատասխանատու չէ.	
այլ և հպատակաց ամեն միոյն.	32
Օգեղեցիութենէ Ա. Գրոց.	34
Եռելիքատուութիւն.	35
Պիւտմէ.	36
Բան ՚ի նահատակութիւն Ա. Վարդանանց.	38
Երկու խօռք Եկեղեցւոյ պաշտօնէից ուղղուած.	
(Հարու. և Քըլ).	40
Ժամանակագրուանք.	47

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Սիօնը ամեն ամիս կը հրատարակուի ԶՇ երեսէ բազկացեալ մէկուկէս ութածալ թղթով:
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթը Մէջիամցէ հանդերձ ճանապարհի Ճափառը կանփիկ վճարելիք:
- Գ. Զատ տեսրակ առնել ուղղոց ողեաց և ամեն մէկ տեսրին չորս դահկան վճարէ: